

ԿՈՄԻՏԱՍ ՎԱՐԳԱՊԵՏԻ

ԲԱՆԱԽՍՈՒԹԻՒՆԸ

Յունուար 13ի իրիկունը, Կոմիտաս վարչապետը «Արուեստի Դպրոց» ին վարչութեան հրաւերով, հայ երաժշտութեան մասին դասախօսութիւն մը արտասանեց Rue de la Sorbonneի սրահին մէջ :

Բացատրեց թէ ինչպէս հայ ժողովուրդը կը ստեղծէ իր երգերը, ինչպէս կը զարգացնէ, կը տարածէ զանոնք : Թուեց այդ երգերու տեսակները, ցոյց տուաւ անոնց իւրաքանչիւրին յորինուելու կամ երգուելու տեղն ու ժամանակը, — այս բոլորը լուսաբանուած՝ օրինակներու երգչեցողութեամբ, որ մեծապէս կենդանի ու հրապուրիչ կը դարձնէր դասախօսութիւնը :

Յետոյ, բանախօսն զբաղեցաւ օտար երաժշտութեանց Հայոց թէ՛ աշուղական եւ թէ՛ եկեղեցական երաժշտութեան վրայ գործած ազդեցութեան հարցով. սարգեց թէ ինչպէս թուրք ու պարսիկ լուծին տակ կուցանած հայ երաժիշտը, մասնաւորապէս մեծ քաղաքներու մէջ, կէս-թրքացած կամ պարսկացած հայ ամիրաներու օտարամուլ ճաշակին գոհացում տալու համար՝ եղծած էր ՚նետզնեաէ բնիկ ազգային ոճը նախ եկեղեցական երգեցողութեան եւ յետոյ աշուղական երգերուն մէջ : Պայծառօրէն ցոյց տալու համար թէ բուն հայկական ոճը ի՞նչ խաթարման հասած էր թուրք ու պարսիկ ազդեցութեան տակ, երգեց մէկ քանի կտորներ (Տէր ողորմա, Տիրամայրն, եւն.) նախ հայկական ռուտ ձևով, յետոյ թրքաձև եղանակով, ինչպէս եւ քանի մը երգեր (Առանակն անուշ, Որ յանէից, եւն.) նախ հայ ոճով, յետոյ պարսկաձև : Գիտական տեսակէտով մեծապէս շահեկան, բանախօսութեան այս մասը, մեզ Հայոցս համար՝ ազգային տեսակէտով կրկնապէս կարեւոր նշանակութիւն ունէր, եւ կը մազթինք որ Կոմիտաս վարչապետը կարենայ շուտով ի լոյս ընծայել իր այս նիւթերուն վրայ աշխատութիւնները որոնց մէկ ամփոփումն էր այդ բանախօսութիւնը . Հայ ժողովուրդը շատ բան սխալ ունենայ սորվելու անոնցմէ . արգիւնքը որուն հասած են Կոմիտաս վարչապետի

ուսումնասիրութիւնները, շատ փաղաքական է մեր ազգային ինքնասիրութեան համար . հայ երաժշտական ոճը, զոր Կոմիտաս վարչապետը յաջողած է վերհաստատել, շատ աւելի ազնիւ, բնական ու գեղեցիկ է քան թրքական մեղկ ոճն ու պարսկական զարգամուլութիւնը :

Բանախօսն իր դասախօսութիւնն աւարտեց՝ քանի մը էական բանաձևերով պարզելով հայ ոճին մասնալստկութիւնները :

Բազմաթիւ Եւրոպացիներ որ եկած էին ունկնդրել հայ երաժշտագէտին բանախօսութիւնը, եւ որոնց մէջ կը գանուէին քանի մը հանրածանօթ անձնաւորութիւններ ինչպէս Ալֆրետ Գրուազէ, Ուսուցչապետ Փարիզի Դպրութեանց Համալսարանի եւ նախագայ «Արուեստի դպրոց» ին, ջերմ ծափերով յայտնեցին իրենց գոհունակութիւնն ու համակրութիւնը :

Դասախօսութեան յաջորդեց փոքրիկ նուագազահանդէս մը, զուտ հայկական կտորներէ բաղկացած, եւ ուր իրենց տաշլանդն անգամ մը եւս ցոյց տուին Օր. Մ. եւ Շ. Բաբայեան, Պ. Մուղունեան, եւ ինքն իսկ Կոմիտաս վարչապետը, որ կարգ մը երգեր երգելէ յետոյ՝ հայկական « փող » ի վրայ հովանակն եղանակ մը նուագելով հմայեց ունկնդիրներն :



ԽՈՐԷՆ ՆԱՐՊԵՅԻ

ԱՆՏԻՊ ԳԵՐԹՈՒԱԾՆԵՐ

(Շար.)

Տեսակցութիւն

Թէպէտ քեզ դու երէկ տեսայ, Եւ սփոթեցայ տեսեամբդ անձկոտ, Այսօր՝ ուր գտալը երբ իմացայ, Վաղցիցի հոն սրտակարօտ :  
A.R.A.R.©

Տիկնանց անդ կայր փայլուն ժողով ,  
Բայց աչքս ամենն ըրած անտես ,  
Յածէին շուրջ՝ քեզ փնտռելով ,  
Այլ քեզ , աւա՛ղ , չը գըտի ես :

Հսպասեցի , չերեւցար դու .  
Եւ յուզուէի ես վշտաւատ .  
Հրածըտ առի ես մեկնելու ,  
Զքեզ տեսնելէս , ո՛հ , յուսահատ :

Եւ զրանն հանդէպ մինչ ցաւալիբ  
կայի յարօտը , եւ ոտք ի ցօղ ,  
Յանկարծ տեսայ որ ծագէիր  
Զերթ լուսնեկին սրտայոյզ շող :

Փարատեցաւ . սրտէս անկարծ  
Թախծութեան մէջ յուսակորոյս ,  
Որպէս ամպոյ խաւար՝ յանկարծ  
Երբ արփենին ճաճանչէ լոյս :

Դառնալ ի յետս ես փութացայ ,  
Զի կարօտէս կը նուազէի ,  
Եթէ ըզքեզ մի ժամ գոնեայ ,  
Ո՛վ իմ Ազին , չը վայէի :

Այլ ի՞նչ վայելք ծանրազնոյ .  
Յայնքան օտար այն բազմութեան  
Միթէ նա՛ր էր սրտիս սիրոյ  
Արտայայտիչ ուղղիլ քեզ բան :

Այլ համարիմ զիս բարեբաստ  
Զի գէթ ըզձայն քո երկնային  
Լըսեցի ես եւ քաղցրազգաստ  
Առ իս ժըպիտք քո ցօլային :

Հսփոփանօք ես մեկնեցայ ,  
Եւ տրտիէր սիրտ իմ խնդագին ,  
Զի քո ակնարկը էին վըկայ  
Թէ զիս սիրես , ո՛վ իմս Ազին :

Ո՛հ այն ակնաւիզ անսեթեւեթ  
Անցին թափանց ի խոհ հողոյս ,  
Զի քաղցրանայ սիրովդ եւեթ  
Կեանք իմ արևուր յուսակորոյս :

Խորհուրդ

Աշխարհի մէջ չըկայ անվիշտ բերկրութիւն ,  
Ունայն նն աստ ամէն վայելք երկրաքարչ .  
Ա՛նձն իմ , մի՛ բնաւ մտորիբ յոյս սուտ աշխարհ ,  
Որպէ՛ս զի սիրտդ չարիւնի յուսանատ .  
Պարտայ են սեր եւ հեշտութիւնք յուսատու ,  
Մաղիկ կ'անցնի , խամբի կենաց փափուկ վարդ ,  
Կը մարին շուտ սրտիդ յուզմունք բողբոսայ ,  
Առաքինի կեանքն ունի յոյս երկնանրայ .  
Տըխուր վըշտայ կայ ապագայ լուսածեմ ,  
Եւ փառաւոր պիտի տըրուի պարսկը .  
Հալ ուրեմն ի՞նչ պէտք է մեզ յայս աշխարհը ,  
Զի գիտենք թէ մեզ կը սպասէ կեանք վըսեմ .  
Աշխատիմք որ առնուը պըտակ լուսազարդ՝  
Ի վերջանալ այս մեր կենաց անկայուն՝  
Էին ի ծոց անհուն կենաց մշտալոյս :



Ի գիշեր լուսնեկի

Պայծառ լուսին շողայ յերկին  
Տարածելով լոյս թաղծալի .  
Վառին աստղը անդ գեղաչեայ  
Լոյս սփռելով եթերածեմ .  
Գիշեր տիրած է յաշխարհի .  
Շոճիք , բոլորք ծածկին յըստուեր .  
Միայն լըսուի բուին տըրը  
Սեւ գիշերուան մէջ սըզալիբ ,  
Ու մահացուաց սիրտը կը յուզին ,  
Պատգամ կարծես կ'ըսեն մահու .  
Մանրաթախիծ հողիդ կ'ընկճի ,  
Կըզգաս թշուառ յայնժամ կեանքըդ .  
Համայն իղձեր քո յուսալիբ  
Եւ երազներ քո հեշտանուչ  
Տաղտուկ թըւին եւ զըժընդակ .  
Ինչ՞օ՞ւ սակայն յուսահատիմ  
Երբ գնամ ի մահ տակաւ տակաւ .  
Կեանքը կ'արթէ՞ զլոյսն յաւիտեան .  
Քանի՞օն լաւ է շուտ մեռնիմ .  
Ա՛հ , իմ չիբփին վերայ անզարդ  
Ի՛ջո՛ , լուսի՛ն , շողքդ յերկնէ :

ԽՈՐԻՆ ԵԱՐՊԷՏ

